

**ՊԵՏՐՆ-ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ**

**Պ Ա Պ Ա Ր Ծ Ա Կ Ո Ւ Ն Ի**

Օտարականներու համար օթևաններ և հիւրանոցներ բարձրացան վանազան վայրերու մէջ:

Մշակութային ճակատի վրայ կաթողիկոսի գործունէութեան կ'անդրադառնանք նստազային:

Վանքերու և մենաստաններու հաստատումը և կազմակերպութիւնը ներսէսի ծրագրին ամենազլխաւոր ձեռնարկն էր: Կրօնք ըսել ներսէսն է անոնց հիմնադիրը Հայաստանի մէջ:

Չորրորդ գաբու առաջին կէսին, քրիստոնէական աշխարհի մէջ, մանաւանդ Մերձաւոր Արեւելք, ամենամեծ նորութիւնն էր վանքերու կամ եղբայրանոցներու երևան գալը:

Առկէ առաջ, քրիստոնէական վարդապետութեան ջերմ հաւատաւորներ, որոնք ճգնաւորական կամ միանձնական կեանք վարելով Աստուծոյ աւելի մօտեցած ըլլալ կը կարծէին, կը բաժնուէին իրենց ընտանիքէն, կը ձգէին զիւր ու քաղաք, և կը վազէին անապատները, առանձնութեան մէջ խոկալու, աղօթելու, ճգնելու:

Այս շարժման առաջին վայրը պիտի ըլլար Եղիպտոսը: Տաք ու չոր կլիման, նեղոսի եզերքներուն գտնուող բազմաթիւ այրեր և քարանձաւներ, ինչպէս նաև առատ բուսականութիւն, հազարաւորներ պիտի հրապուէր ճգնաւորական կեանքին: Եարժումը հետզհետէ պիտի ծաւալէր Սիրիա, Միջագետք, Փոքր Ասիա և այն երկիրներ ուր քրիստոնեայ բազմութիւններ կը զբտնրէին:

Անապատները լեցուն էին այս առանձնականացներով, որոնցմէ ոմանք իրենց ճրգնողական մարզանքներուն համար նորանոր մեթոտներ կ'որդեգրէին, և տարրական հանգիստէ իրենց անձերը զրկելու յամառ ճիգը կը նկատէին ապահովագոյն միջոցը իրենց հոգիներու փրկութեան:

Այս անապատականները, այս ճգնաւորները, առանձին առանձին ապրելով,

թէև կը հաւատային իրենց երկրագծական օգորութիւնները գոհացուցած ըլլալ, սակայն այսպիսի ապրելակերպի մը տեական արդիւնաւէտ օգուտը իրենց անձին համար երազային էր, ընկերութեան համար՝ չգոյ, իսկ հրեշտակներու համար՝ թէական:

Հետզհետէ այս մենակեացներու հաւաքաբար ապրելու և աշխատելու գաղափարը կը զարգանար, որուն իրական ճարտարապետը կրնանք համարել Բարսեղ Կեսարացին, որ ներսէսի համար ներշնչումի աղբիւր մը եղաւ: Եղբայրանոցներ, վանքեր և մենաստաններ հաստատուեցան, ուր մտնողներ պիտի նուիրուէին խմբական աշխատանքի: Բարսեղ այս հաստատութեանց համար կանոնագրութիւն մշակեց, որ հետագային հիմնական ծրագիրը պիտի կազմէր նման հաստատութիւններուն: Սակաւականաց կեանք, կազմակերպուած նուիրեալ աշխատանք, աղօթք, և անպայման հնազանդութիւն մեծ աւորին կը կազմէին առանցքը եղբայրանոցներու և վանքերու գոյութեան:

Ներսէս ամենէն աւելի ուժ տուաւ վանքերու հաստատման և բազմանալուն Հայաստանի մէջ: Ներսէսի ատեն անապատականներ շատ կային հայ աշխարհի մէջ: Անոնցմէ ոմանք, մանաւանդ Հայաստանի հարաւային գաւառներուն, քրիստոնէական հաւատքի տարածման տքնաջան առաքելները եղան: Անոնցմէ նշանաւոր հանգիստացան երկու օտարականներ, Եպիփան յոյնը և Եաղիտա ասորին<sup>(17)</sup>: Իսկ հայ Գրիգըր, Տարօնէն, քոր հայոց աշխարհի բոյր մարդիկ առհասարակ վարդապետ կը կոչէին<sup>(18)</sup> ընդհանուր վերականգու եղած էր:

Ներսէսի կազմակերպական տաղանդը կարելի դարձուց կրօնական այս հաստատութիւններու յարատեւման և բարգաւաճումին: Գիտցաւ ընտրել յարմարագոյն անձերը վարիչի և տեսուչի պաշտօններուն:

Փաւստոսի և Խորենացիի գիրքերուն մէջ հոս հոն ցրուած անուններ կը վկայեն թէ մեծ կաթողիկոսի ըրածը հապճեպ և ժամանակաւոր տնօրինութիւններ չէին: Ինքն իսկ կը շրջէր գաւառները շարունակ<sup>(19)</sup>,

(17) Փաւստոս, Ե., 25, 26, 27.  
(18) Փաւստոս, Զ., 16.  
(19) Մեսրոպ Երէց, 41.

իր վերին հսկողութեան յարստե ազդեցութեամբ զորակալներու ետանդը վառ պահելու: Գիւտ, Մուշէ, Եպիփան, Ծաղիտա, Եփրեմ, Փաւստոս, Զորթ, Խաղ, Տրդատ, կարծես հսկայական խաչակիր բանակի մը փորձուած և ձեռներէջ զօրավարները ըլլալին, որոնք իրենց վերին հրամանատարին տրտանեան ծրագիրները զազափարէն գործի կը փոխեն:

Կաթողիկոսարանի մէջ կազմած էր տասներկու եպիսկոպոսներէ բաղկացած Գերագոյն Խորհուրդ մը, արդիական ասուժով, ըսենք՝ նախարարական զահլիճ, որուն անդամներէն իւրաքանչիւրը այս կամ այն հաստատութեան պատասխանատու վարիչն էր: Այսպէս, վերոյիշեալ անուններէն երկուքը, Փաւստոս և Զորթ եպիսկոպոսները, Գերագոյն Խորհուրդի անդամներ էին, և միաժամանակ այս երկուքին յանձնուած էր Հայաստանի աղքատանոցներու տեսչութիւնը<sup>(20)</sup>:

Աշտիշատի Ժողովը բնականաբար զբաղուած էր հեթանոսական կարգ մը յոսի բարքերու դէմ պայքարի հարցով: Ընդունուած կանոններէն երկուքը միայն յիշուած է զոչ պատմիչներէն: Կ'երևի անոնք ամենէն աւելի տարածուածներն էին:

Կանոնով կ'արգիլուէր մենկիներու յուզարկաւորութեան ատեն ցուցադրուած սուգի բարբարոս արտայայտութիւնները, որոնց ակնարկեցինք վերև: Յետոյ, կ'արգիլուէր մերձաւորներու ամուսնութիւնը: Մանաւանդ ունեւոր դասակարգի մէջ, որոնք հարստութիւնը պահպանելու մտատանջութենէն մտրակուած, կը սարսափէին ամուսնական կապէ մը, ուր վերջ ի վերջոյ օտար աղջիկ մը կամ տղայ մը բաժին պիտի առնէր ընտանիքի հարստութենէն և կոտորակէր ոսկիի գէղը<sup>(21)</sup>:

Մեծամեծ ծրագիրներ, ինչպէս Ներսէսինը, սակայն, յոյսով, հաւատքով և խանդավառութեամբ հաղիւ թէ կանգուն կրնային մնալ, եթէ նւթական միջոցներ չզըտնուէին՝ ապահովելու անոնց գոյութիւնը: Եկեղեցիի հողային հարստութիւնը պատկանելի համեմատութիւններ ստացած

էր: Դեռ Լուսաւորչի օրերէն իսկ ոչ միայն հեթանոս մեհեաններու կալուածները ժառանգած էր, այլ Տրդատի արքայական սուստածեանութիւնը իւրաքանչիւր ազարակ տեղի Եկեղեցիին կամ քահանային տուած էր չորս չորս հող, իսկ աւաններուն եօթ հող<sup>(22)</sup>: Չենք գիտեր թէ այս հողերուն տարածութիւնը ի՞նչ էր, յամենայն զէզոսայնքան մը մեծ, որ բաւարարութիւն տար Եկեղեցւոյ պաշտօնեաներու ապրուստին:

Տրդատէն վերջն ալ հողային պարգևներ տրուած ըլլալու էին Եկեղեցիին կամ եպիսկոպոսական վիճակներուն: Զոր օրինակ, Տրդատի յաջորդ Խոսրով Բ. թագաւորի օրով երկու նախարարութիւններ, Մանաւաղեան և Ռդուեմի, սրակոտոր եղան, և անոնց կալուածները արուեցան Աղքատնոս եպիսկոպոսին և Բասեն գաւառի եպիսկոպոսին՝ յօգուտ Եկեղեցւոյ<sup>(23)</sup>:

Ներսէս իր նորահաստատ վանքերուն համար եկամուտի նոր աղբիւր մ'ալ գտաւ, տնօրինելով որ վանքի սուրբ հողին մէջ թաղուելու բացատիկ պատուին արժանի կրնան ըլլալ թագաւորներ, իշխաններ և զօրավարներ, անշուշտ ի փոխարէն վանքին տալով հողային կամ դրամական նուէրներ<sup>(24)</sup>: Ապա՝ մեծած իշխանի ժառանգորդներն ալ ապագային կը շարունակէին նպաստել վանքի բարօրութեան, ուր իրենց իջած իւրերնը կը հանգչէին:

Հայ աւագանիի մէջ մշտական վէճերու զլլխաւոր աղբիւրներէն մին, մեծութեան աստիճանի կարգը, Ներսէս Կաթողիկոս, գոնէ ատենուայ մը համար կը վերջացնէր՝ հաստատելով նոր կարգ մը<sup>(25)</sup>: Ըսինք ատենուայ մը համար: Քանի որ նախարարական գահերու աստիճանը արդէն անցեալի մէջ որոշուած էր նախօրոյ թագաւորներէ, բայց այդ կարգը միշտ կ'աւրուէր, թէ լուս և թէ վատ պատճառներով: Ազգամիջեան վէճեր, նախանձ, մահ, ամուսնութիւն, արքայական գնահատանք կամ իրաւազըրկում, ասոնց իւրաքանչիւրը բարդութիւններու ծնունդ կուտար, յաճախ աննախատեսելի, և ահա երէկուան կարգը այսօր

(20) Փաւստոս, 2, 5;  
 (21) Խորենացի, Գ., 20; Փաւստոս, Գ., 4; Մեարոպ Երէց, 42:

(22) Ազաթանգեղոս, Գլ. ձՅԹ. 837, էջ 423;  
 (23) Փաւստոս, Գ. 4;  
 (24) Մեարոպ Երէց, 39;  
 (25) Մեարոպ Երէց, 32:

խնդրական կ'ըլլար, և կուօր դուռ կը բանար:

Այս միևնոյն կնճռոտ տագնապը յաջորդ դարուն դարձեալ պիտի վրդովէր հայ կեանքը այն աստիճան, որ Ներսէսի դաւազը, Սահակ Պարթև, Պարսիկ թագաւորի նետ միասնաբար կը վերահաստատէր իշխանական գահակարգը:

Այսպէս, Ներսէս կաթողիկոս հայ նոր մարդը կերտելու տրտանական և բազմակնճիռ աշխատանքով կ'ոգևորուէր և իր գործակիցներն ալ միևնոյն եռանդով կը վառէր:

Երկու պատմիչներն ալ երջանիկ են երբ կ'արձանագրեն Ներսէսի գործերը, և իրենց գոհունակութիւնը խտացեալ տողով մը կ'արտայայտեն: Ջերմեանդ Փաւստոսի համար, կատարուած գործերը ուրիշ բան չէին բայց «Հայոց աշխարհի բոլոր ժողովուրդը դարձնել վանականներու ընդհանուր մէկ միաբանութիւն, բացի ամուսնութիւնը»<sup>(26)</sup>: Սա բարձր գովեստ էր, որ երկուգամ քրիստոնեայ գրող մը, ինչպիսին Փաւստոս, կրնար արձանագրել:

Իսկ յունասէր Սորենացիի համար՝ յունասէր Ներսէսը արդէն հրաշքի մօտ բան էր կատարած էր. «Այնուհետև մեր աշխարհի մարդիկ երեցան արդէն ոչ բարբարոսներու պէս աշխանդակուած, այլ քաղաքացիներու նման համեստացած»<sup>(27)</sup>:

Փ Լ Ո Ւ Խ Փ.

ԱՐՇԱԿՈՒՆԻ ԳԱՆԻ  
ԶՕՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

1. ՆՈՐ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Արտաքին քաղաքականութիւն!

Հայ թագաւորներու կոտտացող մղձականջը, որուն թանձր ստուերին մէջ հայ արքունիքը, հայ պետական գործիչը, խաթափելով ճամբայ մը ընտրելու է, յուսալով որ սխալ ընտրութեամբ աղէտ մը չբերէ իր երկրին:

Կրնաս ըսել թէ ամէն պետութեան համար սոսաւել կամ նուազ չափով կնճռոտ հարց է արտաքին քաղաքականութիւն մշակել: Բայց Հայաստանի պարագային, մըշտագոյ ճգնաժամի մը սպսոնալի բնոյթը ունէր այդ:

Ունենալ, որպէս զրացի, երկու հզօր տէրութիւններ, իրարու անհաշտ թշնամի: Բու երկիրը սեղմուած երկուքին միջև, և անոնցմէ իւրաքանչիւրը քեզմէ շատ աւելի զօրաւոր: Սակայն դուռ ալ այնքան մը ուժեղ, որ մէկուն կամ միւսին միանալը՝ պայքարի նժարը որոշապէս հակեցնէ ընտրած կողմից: Բու հողերը շատ անգամ երկու թշնամի բանակներու սազմագաշտ: Չես կրնար ըսել անոնց թէ, դուք գացէք կոսեցէք, ես կը պահեմ բացարձակ չէզոքութիւն, երբ ձեր պատերազմը լմնցնէք, ես ալ այդ ասան կ'որոշեմ իմ բանկիւք զիրքը ձեր երկուքին հանդէպ:

Ա՛չ ալ, երբ երկուստեք ճնշուիք սաստկացնեն, կրնաս երբորդ հզօր պետութեան մը զիմել, որովհետև երբորդ պետութիւն գոյութիւն չունի: Այս պարագային քու աշխարհը մի միայն երկու մեծազօր կայսրութիւն կը ճանչնայ, Պարսկաստանը և Հռոմը:

Իսկ Չորրորդ դարուն, երկու կայսրութիւններու յամառ և արիւնոտ մրցակցութիւնը հասաւ իր գագաթնակէտին, այն աստիճան որ երկու միապետներ, իրարու նետ վարած բանակցութիւններու և յղած թղթակցութիւններու մէջ, բացէն ի բաց մէկը միւսէն քու երկիրը կը պահանջէ: Շատ ալ հոգ չընկելով թէ դուռ ի՞նչ ըսելիք ունիս:

Արշակ և Պապ թագաւորներու օրով, այս սարսափելի պայքարը իր ամենէն փութորկոտ օրերը կ'ապրի: Այլևս երկիրը դարձեր է կոսեալնձօր, թագաւոր, կաթողիկոս, նախարար բռնուած են անաւոր ցանցի մը մանուածապատ շուաններու հեղձուցիչ հանդոյցներուն մէջ: Արեան գետեր գետերուդ ջրերը պիտի ներկէին: Արդի՞ւնք: Պապի մահէն վերջ, հալու տաս տարի անցած, երկու կողմերն ալ, յոգնած և շուտարած, արիւնլուայ կոսեալնձօրը պիտի կտրեն և բաժնեն իրենց մէջ: Ողբերգական Լեհաստան մը Չորրորդ դարու մէջ, սատարներութեամբ որ Լեհաստանը յօշոտող-

(26) Փաւստոս, Գ. 4:  
(27) Խորենացի, Գ. 20:

ները երեք հատ են, Աւստրիա, Ռուսիա, Բրուսիա:

Արշակ թագաւոր, ուշ կամ կանուխ, պէտք է ճշգէր իր դիրքը երկու սաղմունակ գրացրիներու հանդէպ: Տասներկու տարիէ ի վեր (338-350) իր վարած քաղաքականութիւնը պարսկական հակում ունէր: Պարսկաներու ստրպումը հարկադրած էր իրեն և արքունիքի մեծամասնութեան, մինչև այդ կիրարկուած Բիւզանդական քաղաքականութեան հրաժարիչ, և Շապուհ թագաւորը, որ Արշակին Հայաստանի գահուն տիրանալուն օժանդակած էր, ոչ ոքող գործելակերպ մը որդիգրել: Մանաւանդ որ պատանի Արշակը Հայաստան զրկելէն վերջ, Շապուհ անմիջապէս սկսած էր պատերազմական գործողութիւններու Բիւզանդիոնի դէմ:

Արշակ շատ ալ երջանիկ չէր այս բռնադատեալ կացութիւնէն: Ինք և իր խորհրդակականները իրենց աչքի առաջ ունէին վերջին վաթսուն տարիներու ընթացքին հայ թագաւորներու օրինակը:

Արշակի հայրը, կուրացած Տիրան, նախկին թագաւորը, առանձնացած կ'ապրէր կուաշ աւանը, Արագածի ստորոտին<sup>(1)</sup>:

Տիրան զահ բարձրացած էր կոստանդին կայսեր օգնութեամբ: Տիրանի հայրը, Ասորով կոտակ, թագաւոր եղաւ կոստանդինի զրկած բանակի ազգու միջամտութեամբ: Ասորովի հայրը Տրդատ, Հայաստանի թագին տիրացաւ Դիոկղետիանոս կայսեր յաղթական լէզէոններու սուրբուն կոթնած: Յետոյ ալ Տրդատ և կոստանդին կայսր զաշինք կնքեցին: Պատմութեան մէջ առաջին դաշինքը երկու քրիստոնէայ վեհապետներու:

Ինչպէս կը տեսնենք, Արշակ առաջինն էր որ Պարսիկ թագաւորի օգնութեամբ կը ստանար թագը:

Տրդատէն ի վեր, Հայաստանի պետական կեանքին մէջ Բիւզանդական կուսակցութիւնը հետզհետէ զօրացած էր, և բաղդատմամբ հայ Պարսկական կուսակցութեան կը ներկայացնէր պատկառելի մեծամասնութիւն:

Բիւզանդական խումբի գերակշռութեան մեծագոյն ազդակ մ'ալ էր հայ կա-

թողիկոսութիւնը: Կարելի չէր ակնկալել որ Լուսաւորչեան ընտանիքի անդամները, իրենց այնքան շեշտուած յունասիրութեամբ Բիւզանդական կուսակցութեան տեսակէտներէն տարբեր նկատումներ ունենային հայ պետական գործունէութեան վերաբերմամբ: Ներսէս Կաթողիկոսի պարագային բուրոգիկ անկարելի: Միթէ հնարաւոր էր քրիստոնեայ հայրապետին համար նոյնիսկ սառն կողմնակցութիւն ցոյց տալ կրակապաշտ Շապուհին, որ մուսուլման Մազդէզական էր, կը հալածէր քրիստոնեաները, և Պարսկաստանի քրիստոնէից պետը, Սիմէոն Եպիսկոպոս, իր քահանաներով միասին մահուան զատապարտած էր, ու ապա ալ հրամայած ընդհանուր ջարդ քրիստոնեաներու<sup>(2)</sup>:

Պարսկական կուսակցութիւնը, թէև փոքրամասնութիւն, սակայն անհանդարտ և գործօն ուժ մ'էր, և առիթը չէր փախցնէր, որեւէ պատրուակ ներկայանալուն, պայքարի մտնելու իր հակառակորդներուն դէմ: Եւ որովհետև երկու կողմերն ալ միևնոյն ազգի զաւակներն էին, իրենց կոխը կ'ըլլար կատաղի և անզուխ:

Արշակի առաջին տարիներուն, Պարսկական կուսակցութեան նախարարները զգոհութեան պատճառ մը չունէին: Շապուհ արդէն պատերազմի բռնուած էր Բիւզանդիոնի հետ: Արշակ թագաւորն ալ, ըլլալ հարկադրաբար, ըլլալ կամովին, հայ բանակէն օգնական ուժեր տրամադրած էր Շապուհին<sup>(3)</sup>:

Յետոյ, Հայաստանի արևելեան զօրքերուն հրամանատարութիւնը վահան Ամատունիէն առնուելով, Պարսկական կուսակցութեան անդամ Վաղինակ Սիւնիին յանձնուեալ էր, անշուշտ Շապուհի պահանջով:

Նոյնիսկ Մամիկոնեան ընտանիքը կը ներկայացնէր տարօրինակ երևոյթ: Ահա երեք եղբայրներ. Վարդան, տոհմին նահապետը, Վասակ Ապարապետ, և Վահան:

Շարունակէն (9) ՀՐԱՆԻ Գ. ԱՐՄԷՆ



(1) Խորենացի, Գ. 22:

(2) Փաւստոս, Գ. 17:  
(3) Փաւստոս, Գ. 20: